

ՄԻԶՆԱԴԱՐԵԱՆ Հ Հ Հ Հ  
Հ Հ Հ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐ

—100—

Լիգուն

Լիգուն հայ բանաստեղծութեան մէջ այլ և այլ կերպերով կը ներկայանայ:

Ալմէն ազգ իր զրական լեզուին հետ պիտի ունենայ և ժողովրդականը, որ դարձ դար, նահանգէ նահանգ կերպարանաւ փոխուած է, Հայ մատենազորութիւնը իր բոլոր գործերը դրակոն լեզուով տուած է, զոր այսօր զրաբար կը կցչենք. այդ էր ս. Սահակի և ս. Մեսրոպայ լեզուն, եւ կեղեցւյ լեզուն, և որ սրբազն էր հայ կղբեին համար, Եւ քանի որ զրականութիւնը վանցերու մէջ սահմանափակուած էր՝ կարելի՞ էր ոսմկին լեզուն անոնց որմերէն ներս անցնել. այդ լեզուն՝ միշտ իրեւ գերի ապրած քաղաքական ազգեցութեանց տակ, և դարձ դար այլափոխուելով, այսօր մեր ընտանեկան լեզուն կը դառնայ, զոր աշխարհաբար կը կոչչենք:

Այն դարուն՝ ուր սուրբ Մեսրոր «ինցին ձայնիւ» հայ ժողովրդան կու տար Աստուածածունը, Հայաստանի սահմանական գաւառներէն ունանց այդ ձայնէն արդէն Կ'որոշուէին իրենց «խեցրեկազոյն» և խոշորապոյն» լեզուով:

Մենք մեր մատենազորութեան հետ պէտք է ժողովրդական լեզու մը ունեցած ըլլանք, որ մինչև Ժի դար անծանօթ կը մնայ և միայն ժողովրդական արձանազրութեանց մէջ կը յայտնուի. և արդէն ներսէ Շնորհալին իր մէկ յիշտատկարանին մէջ կը վկայէ. Գրիգոր թ. վկայակըր ս. Պարսամայ վկայաբանութիւնը Մելիքինէ քաղաքին մէջ Գրիգոր քահանայի մը թարգմանել տուած էր. այդ թարգմանութիւնը տարիներ վերջ Ն. Շնորհալույ ձեռքը կ'անցնի, զայն կը սրբազէ, վասնզի աշխարհօրէն (աշխարհաբար) այսինքն ժողովրդական լեզուին բացատրութիւններ ապըր-

դած տեսած էր հոն : Բայց ասկից՝ երբ միւնոյն հայրապետը ուամիկ ժողովրդեան համար կը զրէ իր առակները, կը սոփապուի անոնց դիւրահասաւկանալի լեզուն, աշխարհաբարը գործածել:

Հայ բանաստեղծութիւնը՝ ըստ նիւթին գրուած են կամ զրաբար և կամ աշխարհաբար, և այն ատեն աշխարհաբար զրականութիւնը իր ճիւղը կ'ունենայ՝ երբ զրի կ'առնուին հայ աշուղներու երգերը: Հայ աշխարհաբարը Զորեցտասաներորդ դարու զրականութեան մէջ առ սակաւ սակաւ կ'ընդհանրանայ. ասկից ըիչ սաւած այդ լեզուով կը զրեն Ոմբատ Կունդստապլ իր պատմութիւնը. յանզուգն բայլ մ'էր իր առածք՝ զոր կրնար ընել իրեն պէս սապետ մը, ազատ, աշխարհական մատենապիտ մը:

Երեցտասաներորդ և չորեցտասաներորդ դարերը՝ հայ մատենազրութեան նշանակելի շրջանները նկատուած են մէկով կը վերջանայ մեր կին մատենազրութեան թուականը, միւսով կը բացուի նորը, և այդ դարուն մէջ հայ ազգը բախման մէջ է. ներքին կոփւ, կրօնական վէճներ, իրուրինեանց թագաւորութեան անկումը՝ որ հայ գերութեան մէծ թուականը բացաւ. քաղաքական ազգեցութեան տկարութիւնը պատճառ եղաւ նաև կրօնական ազդեցութեան ուժին մեղմանալուն. այդ շրջանին երեցաւ աշխարհաբարը հայ զրականութեան մէջ: Այդ ժամանակի մի և նոյն մատենազրին մէջ կը տեսնենք երկու շրջաններու ազգեցութիւնը: Հայաստիկ թովհաննէս Երզնկացին, որ անրաւ գործեր թողած է զրաբար լեզուով. և երբ նա բանաստեղծութեան քնարը ձեռք կ'առնու՝ կը ստիպուի ժամանակի հոգւոյն համակերպիլ, աշխարհաբար երգել: Այնքան յայտնի և որոշ կը նկատուի ժողովրդեան աշխարհաբարի ազգեցութիւնը զրականութեան վրայ, որ ինքնին կ'ապացուցուի երբ միւնոյն բանաստեղծին քով կը տեսնենք թէ՝ զրաբարը և թէ՝ աշխարհաբարը: Բանաստեղծը այն ատեն զրաբար կ'երգէր՝ երբ տողերը բարձր զասակարգին

պիտի ներկայացնէր, և երբ ուամկին համար կը գրէ՛ ստիպուած էր աշխարհաբար գրելու կը բաւէ ընթեռնուը Յովհ. Երզնկացւոյ, կոստանդինի ու Յովհաննէս թշկուրանցւոյ և այլոց քերթուածները:

Հայ աշուղներու քով աշխարհաբարն իսկ իրեն ուամկական ունի, և այդ կը նկատուի աւելի՝ սիրոյ տաղերուն մէջ, ուր քերթողը ժողովրդեան գործածած առօրեայ թուրքերէն, պարսկերէն և արաբերէն բառերը անխոտիր կը գործածէ:

Միջնադարեան տաղերն են աւելի՝ որ անբաւ նիւթ կը մատակարարեն Ասորին հայերէնի քերականութեան, հայ լեզուի գանձարանին տալով շատ մը նոր և բնտիր բառեր:

### Նիւթը

Հայ բանաստեղծութեան ենթական՝ լեզուին պէս իր պատմութիւնը իր շրջանն ունի: Յայտնի է թէ հոն տիրողը ընդհանարապէս պէտք է կրօնական ըլլայ: Վանքերու մէջ՝ սև զգեստներով կրօնաւորներուն կարելի չէր աշխարհիկ նիւթերը նկարագրել, և աշխարհի զգացումները երգել: Արբակեաց եկեղեցականներ էին այդ շրջանի առաջին բանաստեղծները. կրօնաւորներ էին Յովհաննէս և կոստանդին Երզնկացիները, Խաչատոր կիշառեցին և ուրիշներ. բարձրաստիճան եկեղեցականներ էին Առաքել Սիւնեցին, Զաքարիան, Մկրտիչ Նաղաշը, Գր. Աղթամարցին և այլն. ասոնք, և զրեթէ բոլոր այն քերթողները՝ որոնք մի քանի կտորներով երկցած են Տաղարանաց մէջ, անպատճառ կ'ուզեն ունենալ ստեղծագործութենէն մինչեւ Քրիստոնի գալուստը ուրուածող բերթուած մը:

Քերթուածներու կրօնական նիւթին մէջ ընդարձակ տեղ կը գրաւէ Տիրամայր Աստուածածինը. ինչպէս այդ զարերու բոլոր երեւլի նկարիչները իրենց արհեստի հրաշակերտները մարմացուցած են անով, իւ ահա կրօնաւորներ Երգերգոցէն խրախուածած՝ կը ներրողն զայն զգա-

ցումներով և այն գոյներով՝ որ երբեք ներելի պիտի չըլլար վանականի մը՝ եթէ ենթական Աստուածամայրը չըլլար: Քրիստոնի կընունդը, Խաչելութիւնը, հրաշագործ սուրբերը, նահատակները կրօնական նիւթ մատակարարած են հայ երգիչներուն: Այս բաժնին մէջ պէտք է անցընել նաև մեռելական ողբերը, որոնք այնքան սրբազնուած էին՝ և մինչեւ իսկ Մաշտոցներու մէջ անցուած:

Խրտուածան. այս բաժնին մէջ ընդարձակ ասպարէզ ունէին եկեղեցական երգիչները, որոնք իրեր պաշտօնեայ եկեղեցւոյ՝ ինչ որ պիտի ըսէին ժողովրդեան բեմին գրայէն՝ նոյնը կ'ըսեն իրենց բանաստեղծական բնարով, քերթուածներով, Երբ եկեղեցական երգիչները իրենց ներելի դարձած ասպարէզը շատ սահմանափակուած կը գոնէին, յանկարծ աշխարհիկ նիւթ մը կ'երգէին, և յետոյ քանի մը տողերով կը խրտէին ընթերցողը չհետեւի այդ ընթացքին, և կը ջանային ունայնացընել այդ այտ աշխարհիկ հաճոյցները, գեղեցկութիւնները: Այս պատրուակով արդարացած են ընթերցող ժողովրդեան զատաստանին դիմաց բարձրաստիճան եկեղեցականները՝ Գրիգորիս Աղթամարցին, Յովհաննէս թշկուրանցին, որոնք շատ մը սիրոյ քերթուածներ ձգած են մեզ,

Պատմական քերթուածները, որ շատ էշներ պիտի լեցնեն միջնադարեան հայ քերթողներու գործերուն հաւաքածոյին մէջ, բոլորովին գուրկ են բանաստեղծական կամ վիպական գեղեցկութիւնէ: Ասոնք նպատակ ունին կամ քաղաքի մը երկրաշարժը, երկնքէն զրկուած արհաւիրը, կամ սուըրի մը նահատակութիւնը, կամ հայրապետի մը կեանցը պատմելու, ստէպ անհամ, թոյլ տողերով: Մեզի տուած չեն անոնք օրինակի համար ֆարման մանկան պատմութիւնն պէս զեղեցիկ կտոր մը, եղերերգութիւն մը, և կամ զիւցազներգութիւն մը: Այս պականներն ուզած են լեցընել Առաքել Սիւնեցին և Առաքել Բաղդշեցին. առաջնը ընդարձակ գրով մը Աղդամայ և Խայրի անկումը ուզած է եղեր-

երգել, որ գեղեցկութեան կողմանէ շատ անհաւասար պատկերներ ունի: Առաքել Բաղիշեցին, որ Եղվասափայ պատմութիւնը չափաբերած է, ձեռնարկած է լուսաւորչայ զործունէութիւնը պատմել, նկատելով զայն հերոս մը՝ որ կրցած է ազգի մը խաւարեցին պարիսխները փշբել և լոյսը անոր վրայ հեղեղել, այդ գործին ընթերցումը շատ շուտով կ'ըսէ մեզի՞ թէ ի՞նչպէս անյաջող ելած է Բաղիշեցին այդ զործէն:

Սիրոյ ցերթուածները ևս բազմաթիւնն, բայց շատերը անանուն հասած են մեզ: Ինչպէս ըսի՞ ի սկզբան հայ քերթողները չէին մօտենար այդ նիթին, և Ակեղեցական զրիշները կը խորհէին չըմեղացուցիչ կերպերով երգել աշխարհիկ սէրը: Բայց երբ աշխարհական երգիշները և աշուուները երեցան Ժի, ԺԶ և յաջորդ դարերուն մէջ, ընդհանրածցուցին և բազմացուցին սիրոյ քերթուածները: Վարդեռ ու Պիրոցը կու՝ պային հայ բանաստեղծին պատուհանին մօտիկ պարտէզին մէջ նկարագրուելու, իրենց շարժումներով, խօսակցութեամբ՝ սէրը երգելու կոստանդին Երզնկացին առաջին թշջանի բանաստեղծը, իր ԺԱ Վերթուածին իսորագիրը դրած է: «Բանաց՝ վարդի օրինակաւ զբիժստոս պատմէ», և Վարդին ու պիրոցի կ'երգէ նա այնպէս: Ինչպէս երգած են Պարսիկ բանաստեղծները, Գր. Աղթամարցին, Առաքել Արմենցին և այլն. հոն Քրիստոս կը ներկայանայ իրեւ փեսայ (այսպէս կոչած են սուրբ Հարք) և եկեղեցին՝ իրեւ հարս, որոնց վարդի և Պլասուլի ձևին տակ կ'երգեն: Առաջին փորձն էր այս անշուշտ կոստանդին Երզնկացւոյ՝ սիրոյ քերթուած զրելու. իր թշնամիները հազիւ թէ կ'ընթեռնուն զայն՝ չար կը մեկնեն և կը մեղաղբեն զինքը. և հէտ բանաստեղծը ինքնըը չըմեղելու համար Ժի: Քերթուածը կը զրէ սա խորագրով. «Մէկնութիւն Վարդին համառօտ: Վասն անզիտաց շինցի: զի կարծէին եթէ մարմեարաց էր բանց վարդիս: Ես վասն այն զրեցի»:

Յաջորդ դարերու մէջ ապրող բոլոր

բանաստեղծները ըլլան եկեղեցական կամ ոչ, փորձած են սիրոյ քերթուած մը ըսկսելու, որոնց մէջ առաջինը և «Հայոց հայ քերթողներու» կը ներկայանայ նահապետ Փուշակը, որ ինզինքը կը նուիրէ սէրը երգելու այլ և այլ զոյներով, որոնք բուլորովին եղական են իր տաղանդին:

Ոյց կամ Գունեղատ. — Մեր ո՞ր պատմչը, ո՞ր մատենապիրը առանց ողբական քանի մը տեղերով համեմելու իր զիրթը՝ աւարտած է: Հալածուող և տանջուող ազգ մը ըլլալով՝ ցեղային յատկութիւն մը գարձած է ողբալը: Ազգ մը, կուսակալ մը հայ ժողովրդիան վրայ կը յարձակի, հայ բանաստեղծը պատրաստ է իր քնարն առնելու և ողբալու: Բաղար մը կամ գիւղ մը կը կործանի, ողբաժողը մօտնէ: Բանաստեղծը կը հալածուի, պէտք է ողբայ. ուրիշ աշուղ մը անօթի է, նոյնպէս: Ասոնց կարգը պէտք է դասենց նաև գաեցատները, որոնք հալածուած բանաստեղծներու հառաջանքներով՝ արցունքուով ածուածներու օծուած են. ամենին խրոխտն է Ֆրիկը, որ ամրող ազգի մը բոլորը կ'արձագանց էնչպ ի երկինք՝ «Աստուած արդար» քերթուածով:

Պանդուխտի երգերը պատահական նիւթ կը մատակարարեն մեր ցերթողներուն, չէ՞ որ հալածուող ազգ մ'ենք: Շատերը իրենց հարսերէն կը ստիպուէին հեռանալ ապրուանին ապահովելու համար, (Նոյն վիճակին կ'ենթարկուէին նաև եկեղեցականները, որոնք պաշտօնով՝ քաղաքէ քաղաք կ'անցնէին) և օտարութեան մէջ իրենց երկրին բարեցերը, բնութեան զեղեցկութիւնները, սովորութիւնները, և զլիառապէս իրենց եարերը կը յիշէին արտասուրով:

Զաւշտական ցերթողներ շատ քիչ ունեցեր ենք. Ինչպէս կարելի է հաշտեցնել խնդրումը և արցունքը. զաւշտականին մէջ կը դասեմ էշուն, լուի, րիտիմի, հերիսայի և այլոց վրայ գրուածները. բայց տաղ սրահաւրեսեներ բաւական ունինք, որոնք հարասնեաց առթիւ զրուած են զինւոյ կարմիր գաւաթներուն զիմաց:

Բնութիւնն է Նկարագրական քերթուածներու Մռուան, այն գեղեցիկ երկիրները որոնց իրենց գմբէթ ունին ջինջ կապոյտով երկինքը, որոնց բլրակները և հեռոնն լեռները՝ ձիւնին տակին կանաչացած դուրս կ'ելլեն՝ զարնանային պայծառ արեգական ներքե, կ'ոգեռէին հայ բանաստեղծները, և անոնց իրենց պարզ գրչով կը նկարէին բնութեան գեղեցկութիւնները, ծաղկազարդ պարտէզը, անտառ մը՝ ուր բոլոր կենդանիները կան, դաշտ մը՝ ուր բոլոր ծաղիկները կը փթթին. և պատ ջրիկները որ լեռներու կատարներէն կ'իջնէին հեղասահ կամ կարկաչելով՝ կը խօսակցէին հայ բանաստեղծներուն հետ, կը պատմէին ուսակից որ անցած էին, և կ'իմացնէին թէ իրենց եարլ անոյշ շըրթներով ինկած է պաղուկ ջրին վրայ, խըմած, ու անոր վառ դէմքով պատկերաւորուած՝ կ'անցնին ծաղիկներու եղերգէն:

Նկարագրականին մէջ գլխաւորապէս Գարունն է որ կը պատկերուի. և այդ՝ շատ բնական է այն երկիր բանաստեղծներուն՝ որոնց Զմեռը մեռելութեան պատանքով կը թաղէր բնութիւնը և կեանքի ոգնորութիւնը:

Բաց ի այս յիշածներէն՝ կան նաև անտարեր և ուրիշ զանազան նիւթեր՝ երգուած հինգ դարերու մէջ ապրած հայ աշշուղներէ: Եւ այս քերթուածներուն հաւաքածոյն է որ ազգի մը հոգերանութիւնը ուստամասիրերու նիւթ պիտի մատակարարէ, և բաց աստի՛ պիտի դիւրացնէ կազմելու Ստորին հայերենի բառգիրը:

ԺԴ ԳԱՐ

Երգը սրտին արձագանքն է. վիշտը, խնդումը, բնութեան գեղեցկութիւնը, միջավայրը ուր կայ կեանքը, ուր կ'ապրի մարդ՝ երգին նիւթը կը մատակարարեն, ԺԹ-ԺԹ դարուն՝ գեղարուեատը իր լայն առումով կը ծաւալի. այս դարերը կուտան արևմտեան ազգերուն բանաստեղծներ նկարիչներ, արձանագործներ: Հայաս-

տանն ալ արդէն Եւրոպական ազգերու հետ կը շփուէր և կ'ազդուէր ընդհանուր մթնոլորտէն:

Ամենէն յանդուզն բայլն էր մեր ազգին համար Աղեքսանդր Մակեդոնացւոյ Պատմութիւնը երեան հանել. և այդ զաղափարը իրագործելու համար՝ հարկ տեսած է Խաչատուր Կեչառեցին ըստել յիշատակարանին մէջ՝ թէ մաքրած է զայն աղտեղի բացատրութիւններէն: Այս զարուն շուրջը կ'ընդհանրանայ նաև մանրանկարչութիւնը:

ԺԴ դարը ժողովրդական բանաստեղծութեան շրջանին սկզբնաւորութիւնն մեզ զի բանի մը բանաստեղծ միայն կը ներկայացնէ, (թէև եկեղեցական բանաստեղծները Գահնարան հաւաքածուն զանձերով, մեղեղիներով և կրօնական տաղերով կը լեցնեն): Յովհաննէս Երզնկացին, Խաչատուր Կեչառեցին, Ֆրիկը (զոր ես Խաչատուր Կեչառեցւոյ Կեղծանունը կը համարիմ), Կոստանդին Երզնկացին, Ստեփանոս Սինեցին և ուրիշ բանի մը քերթողներ՝ մէկ կամ երկու քերթուածներով երեան եկած են:

### ՅՈՎՀԱՆՆԷՍ ԵՐԶՆԿԱՑԻ

Հայ մատենագրութեան Անցման շրջանին մէջ ապրած է Յովհաննէս Պլուզ, Երզնկայի մօտ Արկայ գլւղին մէջ ծնած ԺԴ դարու կիսուն, և Յովհաննէս Երզնկացի կոչուած: Բայտ իմ գտած մէկ յիշատակարանին (հմմտ. Բագմ. 1906 էջ 256) հայրը՝ Շիրին, մայրը՝ Սափիրա Կոչուած են, և երկու եղբայրները՝ Աւետշահ և Շահընշահ: Յովհաննէս իր ուսումը իրեն անուանակից վարդապետէն առած է, որ յեսոյ « սպանեալ եղև սրով յանօրինաց »: Իր խիկ վկայութեան համաձայն՝ Սիեպուհ լերան Ա. Մինաս վանքին մէջ անցուցած է պատանեկութեան տարիները, Կայենոյ-ձոր վանքին մէջ ևս կեցած և ուսած է, աշակերտելով Վարդան Բարձրերդղույու: Դեռ երիտասարդ՝ շատ տեղեր ճամբոր-

դած է, կիլիկիա, Երուսաղէմ, և 1272ին կայենոյ-ձոր վանքէն թիկն աւանը գացած՝ ներկայ Ըլլալու Մ'եծին Ներսէսի նշխարաց փոխաղբութեան հանդէսներուն։ 1281ին նորէն Երուսաղէմ այցելց ու յետոյ կիլիկիա անցաւ։ քանի մը տարի Հռոմէլապի մէջ մաս և Յակոպ կաթողիկոսի խնդրանօք Քերականութիւն դասախոսց 1284ին Տփղիս կ'երթայ և հոն կը զգէ Յաղագու երկնային շարժմանց գրութիւնը՝ որ երկնային տարերցներու վրայ կը ճառէ. այս գործին ձեռք զարկաւ Տփղիկի Էշխանին որդույն Վախիթանկի իշնողանօք։ 1287ին Սեպուհ վերագրձած էր, այն տարին՝ ուր սաստիկ Երկրաշարժ մը Երզնկան աւերեց։

Վեց տարի ետք նորէն կիլիկիա գնաց և 1293ին Յակոպ կաթողիկոսին ընծայեց իր Փարականի ընդարձակ մեկնութիւնը. յետոյ Արտազ անցաւ, Մործոր գիւղին մօտ Ա. Թաքէսոփ անուամբ կանցնած վանքին մէջ առանձնացաւ՝ հիւրասիրուելով գաւառին Զաքարիա եպիփառուսէն։ Հոն աւարտած է 1316ին Ն. Շնորհաւույ կիսատ թողած Մ'ատթէի մեխուութիւնը։ Այդ միհույն տարին Աստանա կ'երթայ՝ ներկայ Ըլլալու Խնդչանուր Փողովին, և նոյն տարին Մործորի վանքին մէջ կ'աւարտէ Դանիէլի մարգարէութեանց Մ'եկնութիւնը։

Ժ՞Դ զարուն լատին Դոմինիկեաններ Հայաստան եկան. Յովհաննէս լատիներէն կը սովորի անոնցմէ և Ա. Թովմայի Եօրի Խորհրդոց գիրը կը թարգմանէ։

Յովհաննէս Երզնկացի պէտք է մօտաւորապէս ութուն տարի ապրած Ըլլայ. իր մահուան Թուականը 1326ին կը համարուէր, և իրու թէ Հազրատի կամ Մործորի մէջ թաղուած։ 1332ին Ներսէս կրօնաւոր մը Երզնկայի Ա. կիրակոս վանքին մէջ կ'ընդօրինակէ մեծանուն վարդապետին Ինքանանուր «սըրբամացուր և արդիւնարան վարդապետին Յովհաննէսի»։ այս արդիւնարան վարդապետն է նոյն ինքն Յովհաննէս Երզնկացի. և այս վկայութեամբ սոոյց կերպարանը մը կ'առնու Երզնկացոյ աւանդական կար-

ծիրը, որոնք իրենց հայրենեաց պարծանք վարդապետին գերեզմանը իր իսկ ծննդավայրին լի. ՚Եշան եկեղեցւոյն մէջ կը ցուցնեն. այսպէս կ'ըսէ նաև Յակոպ կարնեցի իր «Տեղագորութիւն վերին Հայոց» գրութեան մէջ. «Եւ կայ ի մէջ Յաղագին (Երզնկայի) այժմ հինգ եկեղեցի... և է դամրան սրբոց վարդապետացն Յովհաննէս Պլովին» և այլն։

#### Գրական գործերը

Յովհաննէս Երզնկացին, բաց ի մեզ թողած մեկնողական, քերականական, ճառական, թարգմանական բազմաթիւ գործերէն՝ մեզ կը ներկայանայ նաև իրըն բանասեղծ։ Ինքը ընդարձակ միտք մ'է, լուսամիտ և կարող զրող մը, և բանաստեղծական գործերուն մէջ ևս բազմազիմի. նաև երգած է թէ շարականներ, թէ մեղեղներ, թէ գանձեր, թէ ժողովրական ու գիտական քերթուածներ։

Մ'ենք մեր այս գործին մէջ զՅովհաննէս Երզնկացին միայն իրեւ միջնադարեան բանաստեղծ կը նկատեն։

Այս կոստանդինի հայրենակից թէկ՝ բայց նուազ խանդ և կենդանութիւն ունին իր նկարագրութիւնները և իմաստները. մեզի թողած կամ մեր ձեռքն հասած ցերպուածները թէեւ քիչ են իրենց թիւով, բայց շատերը ընդարձակ են, և ընդօրինակողը խառնափնդուրած են բառեակները ու ոմանք ալ պակասաւոր։

Մօտաւորապէս 10–12 կոտր քերթուած ծանօթ են ինձ Յովհ. Երզնկացւոյ անուամբ, որոնք ընդհանրապէս խրատական են, բաց ի «Թամինահրաշ գործս Ալարչին» ընդարձակ չափական գրուածքէն՝ որ գիտական է։

Ամենէն վեկեցիկ արտադրութիւններէն է «Երկուսն ի մէկ տեղ բերած» սկզբնաւորութեամբ՝ Քուչակեան տաղաչափութեամբ բերթուածը։

Եւ կը կարծուի թէ այդ խրատական քերթուածին հեղինակն ըլլայ նոյն ինքն Քուչակ։

իրեւ նմոյշ՝ կը հրատարակեմ « Ողբ  
Աղամայ»ն որ արդէն քանի մ'անգամ  
հրատարակուած է, բայց պակասաւոր:  
Հ. Մ. ՊՈՏՈՒԽԻՆՆ

Տէրն թզենոյ զինկ սփածայ,  
Ի մէջ ծառոց անկեալ թագեայ:  
Եկն և ձայնեաց. «Աղամ», ուր ես.  
Ես ձայն տրի, թէ «Մերկ եմ ես.

Ո Դ. Բ Ա Դ Ա Մ Ա Յ

Ազամ նըստել գուռն ի գրախտին  
Լայր և ձայնէր ողորմազին.  
«Երէկ էի ի մէջ գրախտին  
Ծածկեալ լուսովն աստուածային.

Այ սերովբէք, այ քերովբէք,  
Որ ի գրախտըն մըտանէք,  
Զաստուածութիւնն աղաչէցէք,  
Զայս մեղաւորս հաշուեցուցէք:

Անդ թագաւոր էի յԱդին,  
Նըման հրզօր թագաւորին.  
Ասի գհրաման պատուիրանին  
Չըմբձնալ ծառոյ պլոտին:

Վասն Եւայի իմ կողակցին  
Որ զալտեցաւ խաբմամբ օձին,  
Զիմ գնեցիկ համուերձա առին,  
Զիս անողորմ մերկացուցին:

Այս մէկ անգամս որ խաբեցայ,  
Բանի. կընոջս զալտեցայ.  
Երբ խայտառակ տեսի զԵւա,  
Փառացըն մերկ քան զստանայ,

Ես ի յիւր գութըն վառեցայ՝  
Ցանմանական պըտղոյն կերայ.  
Ասցի՛ թէ իմ Ստեղծողըն գայ  
Մերկ տեսանէ զիս և զԵւա,

Նա հայրական սիրով գըթայ  
Եւ ողորմի ինձ և նորաւ  
Ոտնաձայն Տեառնըն լըւայ  
Գալոյ ի գրախտն և ափշեցայ,

Տէր, բզքո ձայնըդ լըւայ ես,  
Զահի հարայ ՚ւ ամօթերես»:  
- «Ա՞մ, ով ասաց թէ մերկ էք,  
Կամ ով խաբեաց ձեզ, պատմեցէք»:

Եւայ պատասխան ետ նըմա.  
«Օձըն խաբեաց զիս և կերայ»:  
Տէրն անիծեց զօձն և զԵւա,  
Ես այլ ի մէջըն գերեցայ:

Տէրըն հրամնեց մեզ թէ «Ելէք»,  
Թէ՝ «Հող էք ՚ւի հող դարձէք»  
Ես աղաշեմ զձեզ Անրովբէք,  
Գանկատ ուսիմ, ինձ լըսեցէք:

Երբ ի յԱդին դրախտըն մըտանէք՝  
Ցանման ծառէն ծիւղ մի առէք,  
Բերէք յաշացս ի վրայ գըրէք՝  
Գինաւարեալ աշքըս բացէք:

Երբ ի գըրախտըն մըտանէք,  
Ըգդրախտին դուռըն մի փակէք,  
Զիս ի դիմաց կանգնեցուցէք,  
Պահ մի հայիմ կարճ դարձուցէք:

Ա՛ն, կու յիշեմ ըզձեզ ծաղկունք,  
Անուշահամ աղբերակունք.  
Ա՛ն, կու յիշեմ ըզձեզ թըռչունք  
Քաղցրաբարբառառ ու անասունք:

Որք ըզդըրախտըն վայելէք,  
Զեր թագաւորն եկայք լացէք.  
Որք ի գըրախտն աստուածատունկ  
Ցերկըէ ընտրեալ ազգի ծաղկունք:

ՑՈՎՀ. ԵՐԱԾԱՅԻ

